

ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՐԱԿԻ Բ

Տարեկան գիմ կամսարի Դաշտ 100
Վեցամյա ո 52 1/2
Պոլիսէն գուրա գաղած Լրա-
գիրերուն Փօմթային ծախըք
առնողն վայ է:
Այս Լուսադիր ամէն շաբաթ
օրերը կը հրատարակուի:

Իր շահն համար լուր մը հրա-
տարակի ու զարդ պիտի վճարե-
առզին 40 գրանց:
Նորափա գրոց ծանուցումը
ձրի է:
Դուրսուն եկած նամակներուն
Փօմթային ծախըք իրկողը պի-
տի վճարե:

ՔԵՐԵԲԵԿԱՆ

Ը. Գ. Ա. Տ. Բ. Ե. Հ. Ե. Ա. Տ. Բ.

Ը. Ռ. Ե. Տ. Տ. Ե. Ա. Տ. Բ.

ՔԵՐԵԲԵԿԱՆ

Ն Ե Բ Ի Ւ Ն Լ Ո Ւ Ր Ե Ր

Պ Օ Ւ Տ Ս 27 Յ Ո Ւ Կ Տ Ս

Ուշրաբաղաքս կատարեալ խաղաղութեան մէջ
է և մեծագոր տէրութեան ատեանները միշտ զա-
նազան խորհուրդներով զբաղած են հասարակաց ա-
ռաւել անդորրաներուն և երշանկութեան միջոց-
ները մուածերու համար որոնց սպառազներն ալ ան-
պական կը աւեսնանք և պիտի աւեսնանք ալ:

— Այսոց 17 ին արքունական հրովարակով մի-
րիմիրան խամեթ փաշան Խիստրիլ կղղին կառավա-
րչել լուր:

— Խիստրիլ կղղին կառավարիչ Հիւսամէտ ֆէն-
տին Տէնիղղին մուհասը անուաննեցաւ:

— Դամակոսի տէֆտէրատը Խուստափա է ֆէն-
տին Սպասայի տէֆտէրատը եղաւ և անոր տէղն ալ
Ապիհ պէյլ անցաւ:

— Ապիհ փաշային պրդին Ալուահի պէյլ և Խարա-
հիմ փաշային որդին Խմէտ պէյլ որդին շշիկառ-
սէն բարձրապատիւ Խէհմէտ Ալի փաշային հետ ե-
կան, մէքթուպամի խապէմին մասն և այս երկու երի-
տասարդ ավանդականներուն Համար հանդեպ անցաւ:

— Խալաթա սարայի բժշկականութեան դպրո-
ցին աշակերտաց քննութիւնը փառաւոր հանդի-
սիւ կատարեցաւ:

— Կատանքնուպօլիս Ուրծան չարշն Խուլթան
օտապար բառած պրզիկի խանը մը կ կամարացի բառ-
ոցնամի մը՝ յուլիս 22 էն 23 լուսնարու գիշերը նոյն
խանն ախուսին մէջը ինքը ինքը կամար է:

— Այս մասնաւագանու (Խարա սէվալը) խառնուածք
ունենապոլ ասիէց տասը տարի մը առաջ ալ այս
պէս անձնասպանութեան մը ձեռք զարիկը, և ու-
րիշները գիպուածալ վայ հանեները ազատեր էն:

— Այս անդամին գիշերը անանկ ատեն մը այս միաբը

զբած անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած կը գանձնին:

— Այս անձնասպանութիւնը կ'ընէ, որ ամէն մարդ-
քընացած

ւին : Եշտ այս ծանօթութեանս մէջ պիտի հասկը-
ցընէ թէ պաշարումը մը ժամանակէն կ'ըսկըսի , և
որբան տեղ կը տարածի :

2. Պաշարումէն առաջ ներսը նաւահանգիստը գտնուող չէզոք նաև երը աղաս պիտի ըլլան տասն և հինգ օրուան մէջ դուրս ելլելու թէ՛ բեռնով և թէ՛ պարապ. և այս 15 օրս պաշարման սկիզբէն հաշուելու է :

3. Պէմբիքօ և Վէրաբըռուղնաւահանգիստները
կատարելապէս ապատ պիտի ըլլան չէզոք նաւերուն
մտնելու և ելլալու համար . բայց այս նաւերս ալ
ծախու ապրանք պիտի չի բերեն . միայն թուղթ և
նամակներ բերելու կարող պիտի ըլլան :

4. Ուշպիզցի այն նստերը՝ որ ձկնորսութենէ
զատ բան չեն ըներ, որ կողմն որ ըլլան նէ կրնան ի-
րենց գործը շարունակել. անոնց համար բան չկայ,

5. Հիմակլուան վլքակին նայելով՝ Շուքադան
երկրին դրօշակը կրող նաւերուն դէմ թշնամու-
թիւն չիկայ:

ԲՈՐՅՈՒԿԱԼ: Այս տեղի լուրը գէշ բաներ

կը պարունակին : Ոստերս հոս ելած խոռվութեանը պատճառաւ պաշտօնէն հրաժարուող և Տէրութեան երկրէն ալ փախչող Պ. Քապրալ եղարց կուսակից ները Օքօրդօ քաղաքին կողմը գլուխ վերցուցած են . Լիստօնա թագաւորանիստ քաղաքին մէջ ուրիշ բանի համար երկապատկիութիւն կայ . ուրիշ կողմէն ալ Տօն Ախկուէլ թագաւորացըն իշխանը Այնհօ և Դրաս օս մօնթէս (լեռնամէջ) ըստած գաւառոներուն բնակիչները ոսք կը հանէ : Ասոնք արդէն Անդէալէկրէ տեղին տիրած են . և այն տեղի քաղաքական կառավարութեան անդամները Ապանիսի Աէրին ըստած քաղաքը փախչած են : Անոնք երթալէն ետքը Տօն Ախկուէլին կուսակիցները՝ որ հինգ կամ վեց հարիւր հոգի մը կային , և զօրապետնին էր Պէնիգօ Աօռա , պէտք Ապուած Գովանանէն երդը երգեցին քաղաքը առնելնուն համար , և կառավարութեան նոր ատեան տնօրինեցին . և Տօն Ախկուէլ Ախքայէլ Ա. Թագաւոր Իօրդուի կալայ անուաննելով իրենք ալ անոր հաւատարմութեան երդում ըրին , քաղաքացւոց ալ ընել տոտին :

Նյու օրը՝ Յունիս 17, նյու ժամուն մէջ՝ որ էր
կէս օրէն երկու ժամ ետքը, Դօռուէյ քաղաքն ալ
ասոր պէս եղաւ. և ասոնց լուրը Ազգանիսա հաստաւ
լուրիզ տէ ի խմբայի ձամբուլ։ Եւ որովհետեւ Տօն
Խիկուէլը ներկայ չէր՝ անոր քոյրը Մարիս Իզապէլ
ան թագաւորութեան խնամակալ և թագաւորի
իրիսանորդ անուանեցին, մինչեւ որ Տօն Խիկուէլը
դայ՝ Թագաւորական զօրքը դէպ ի այս կողմէն կ'եր-
թան. և ապատամբները զսպելու դժուարութի մը
երեւիր կ'ըսէ Ազգանիսայի լըստիրը։

Բայց այս վախը կայ որ, թէ որ լիսպօնայի մէջ
լուշ վերցընողները Անձմէ ալէկոէի դիպուածը
տեն նէ՝ իսռավակարութեան ատեանին ատենակառը-
ւերուն փոխվիլը կ'ուզգեն։ Ի՞նչ որ ըլլաց նէ՝ կառա-
լարութեան հիմակուան նախագահը Պ. Բալմէլա՝
Երկու թուրքի մէջ մնացածի պէս է։

Այս խոռովագրութիւններուս և անկարգութիւններուս մէջ՝ տէրութեան սահմանադրութեան կուտակիցները որ Շատիստ կ'ըսուին, և Լիսպօնայի մէջ ոտք ելլողներուն մէկ մասը առանք են; որբառածածն և տէրութեան գործերուն գործակալի ընտրութեան սպատրաստութիւններ կը առաննեն: Յունիսի 5 էն ի վեր Լիսպօնայի մէջ մէկ նոր օրագիր մը ընդհատարակվի կոր Դէկէլիքաֆօ (Դիտակ) անունով, և նորատակն է Քաղաքալին կողմը և անսնց միտքը և աղաքակարը պաշտպանել: Այս օրագիրց ոճը հառցընելու համար սա կտորը անկէց թարգմաննելով ոս դնելը բաւական է:

“Բանը այս վիճակին հասած ըլլալով, Շաբաթա-
կառաւ մէկ տեղ ժողվրդիլը չէ թէ լոկ պարտականու-
թիւն՝ այլ և հարկ մըն ալէ : Վենք մեռած մարմին
եմք . առողջ և կենդանի մարդիկ եմք . օրէնքի հա-
մաստ միջցներ և ակնկալութիւններ շատ ունիմք .
Եզի աղտ և ամօթ բերելու բանի մէջ ամեննեւնն
ըստնելիք չունիմք : Յաղթուաղները միայն մենք
եմք . ամբողջ տերութիւնը . յաղթուեցաւ ” :

ՄՈՆԹԵՎԻՏԻ ՏԵՂԻ ԱՐՅՈՒՆ : Եղաջները ըստեցաւ որ՝
բօղաս բռնաւորին կողմանը հետ խօսելու համար
եսպանի պէս գացող անդզեսցի զօրավար մը ըս-
տաննուուցաւ : Եփքէն առնուած տեղեկութիները
ըցըցընեն որ ըսպաննուած չէ . միայն ներսը ար-
իլուած բանոը դըրուած է . և երբ որ Պուէնոս
յըքէզդիք այս մարդու խարդախութեամբ բռնեցին,
ասոր մարդիկն ալ Պուէնոս էյրէզդի զօրավար մը
բռնեցին . և քովելնին պահեցին , որ անդզեսցի
օրավարին կենաց ապահովութեամբ համար պա-
ռանդ ըլլաց :

Վոնեթէվիստէօխ Ամէկ օրագիբը Ռւրուկուայի ծու
եղերը Ոօզանին պինուաքններուան մեռցուցած Պ.

Առաջույղեր նաւապետին թաղումը կը պատմէ : Ասոր մարմինը Պուէնոս էյրէզ տարուեցաւ հանդէս տոլ : Հանդէսին գլուխը գտնուեցան լիակատար իշխանութիւն ունեցող երկու դեսպան . Ո՞նքէ վիտօյի հասարակապետութեան պատերազմական ատեանին նախագահ իշխանը , գաղղիացի և անդղիացի նաւերուն ծովականները , և ուրիշ շատ պաշտօնատարներ և զօրավարներ և խումբ մը զօրք ամբողջ , և շատ մարդիկ ամէն աղքէ : Այս բազմութեանս մէջ՝ որ ամէն մէկը այլ և այլ լեզու կը խօսէին , մարդ չիկար որ կտրիճ նաւապետին մահուանը վրայ սիրուը չիցաւէր : Ամէնքն ալ այս մարդու գովիճին . ամէնն ալ Քաղաք Պանքասի փառաւոր

Ըսկէ ՏԱԿԵՑ : Ասկէց առաջ ԾՈՒԵՄԻ Կարողոս ՅՈՒՂ
Հաննէս թագաւորին անուանը յիշատակ՝ Նօռքէ-
բինկ՝ քաղաքին բնակիչները իրենց ծախքով մէկ ար-
ձան մը շնուել կուտան կոր Պավիէրայի Վիւնիքքա-
զաքը՝ Ծվանդալէր անուն երեւելիք քանդակոր-
ծին . և այս արձանս գէպ ՚ի օդուստոսի վերջերը
Նօռքէբինկ կը հասնի : Խայց նոյն քաղաքին բնա-
կիչները մայիս ամսոյն վերջերը Ծ Թօքօլմ քաղաքը
յատուկ մարդ խրկեցին (Օսկար առաջին ԾՈՒԵՄԻ
այժմեան վեհափառ թագաւորը հրաւիրելու հա-
մար , որ այն արձանը տեղը գրուելու օրը ըլլալու
հանդէսին ներկայ գտնուի : Թագաւորին ու թագու-
հին ասոնք սիրով ընդունեցին , հրաւիրմանը հա-
ճեցան : Պատուամանաւորները թագաւորէն խնդրեցին
որ արձանը տեղը գրուելու հանդէսին օրը որոշէ .
այն ալ որոշեց հոկտեմբեր ամսոյն 20 երորդ օրը :

ՀԱՒԴԻՒ : Այս հասարակակալետութեանս մէջ եւ լող ապառամբները՝ կառավարութեան զօրացը գէմ ելան . Տօրդ օքրէնս նաւահանգստին հարաւային խողման լեռներուն մէջ պատերազմ՝ եղաւ . կառավարութեան զօրբը յաղթուեցան , և մեռնողները քանի մը հարիւր հոգի կ'ելլեն : Այս պատմութիւնը կուտան չափդիէն մայիսի 28ին :

ΕΘΝΙΚΗ ΕΘΝΙΚΗ

Վամբէն աղդ իրեն փառք կը համարէ որ աղդէն է սէ այն աղդէն ըլլալը . խիստ պղտիկ՝ խիստ ակար աղդ մըն ալ ասանկ է երբոր ըլւասաւորեալ է : Վանկ պղտիկ ու տիար աղդերը իրենց աղդին վրայ Բնչ ըլ գտնան պարծենալու . որոնք հին աղդ ենք ըսելով կը պարծենան , որոնք ժամանակաւ գիտուն աղդ ենք ըսելով , որոնք հարուստ էինք , որոնք մեծ էինք , որոնք ալ հիմա պղտիկ ենք , բայց միաբան ըլլալով՝ որիրագործութիւնը , վաճառականութիւնը , մշշենականութիւնը և ամեն կերպ գիտութիւնները մշշերնիս ծաղկած է ըսելով . վերջապէս իւրաքանչ իւր աղդ մշյմէկ յատկութիւնով կը պարծի . վասն ին նստիսահնամութիւնը ամեն աղդին մշյմէկ յատկուկ ձիրք պարգեւեր է որ անով պարծի ու միսի ժարուի : Դանք մեր աղդին . մեր աղդը պարծենաւու բան մը չունի մի , չունի մի արդեօք անանկ մէկ ան մը որ անով համարձակի պարծենալը չայ եմ անելու ու չամաց : Ինչը չունի : Հայկին օրեն ինչնչեւ աս օրս չայ անունով մնալը քիչ ազնուածանութիւն կը համարուի իրեն , ահա ասով թող պարծի . մինչեւ հիմա համար հաղորդ վասնդաւոր ըրիէներու հանդիսեր , անոր զարհութելի ալիքնեւուն գէմ մաքառեր հէմ զինքը հէմ իւր սուրբ հաւատքը անկործան պահելը քիչ արիստթիւն կը համարուի իրեն . ահա ասով թող պարծի . հիմա այ

ւեռ աշխարհքիս վրաց շատ արդեր խորին քնյա մէջ
և ուկալին իրէն անոնց չի նայելով, հապա իրմէ ա-
ւաշ արթնցող ու լուսաւորվով Նորոպայի ազգայ՝
անաւանդ զինքը պաշտպանող ու սղնուական մար-
տափրութեամբ խնամող (Օսմանեան ազգին նայե-
ով) արթնսալը, ու սման յառաջադիմութեանը հա-
նար այսչափ ընկերութիւններ՝ դպրոցներ հաստա-
ռելը քիչ խոհեմութիւն՝ քիչ իմաստութիւն կը հա-
նարուի իրեն. ահա ասոնցմով թող պարծի : Աչք
եւտած ազգերուդ պէս կատարելապէս կիրթ չես,
արուսա չես, մեծ չես. այդ քեզի ցաւ է. այդ քե-
րի ամօթ կը բերէ : Ասոնք ըլլալդ ամօթ բան մը
է, հապա ասոնք որ ճամբով կընաս ըլլալ նէ այն
ամբան չի գտնուիլդ կամ գտնուելին եռքը խոսո-
վիլդ ամօթ բան է. ուրեմն դուն որ այս ճամբան
ու ու քիչ շատ միշտ առաջ երթալու վրաց ես նէ,
ի յուսահասիր, մի վհատիր, հապա յուսա, արի-
տին և մի ամաեր չա եմ ոսեւու :

Հայ Եմ ըսելու մինչեւ հիմա ամցող մարդոց
թշն կրնան ըլլալ անանիներ որ այս խօսքերովս հա-
նողութիւն և իդենց աղբին յարդը բաւական ճանչնա-
ռիլ, առնէ Ետեւ Հայ Եմ ըսելու համարձակին,

բայց բուռն Հայ ըլլալինին հաստատելու գլխաւոր
նշանը՝ փորձը որն է նէ, անկէ դուրի ըլլան, ըսել
կ'ուզեմհայերէն չի գիտնան: Վ'նչըսել է, մէկ մարդ
մը որ հայերէն չի գիտնայ նէ Հայ ըլլալը չի կրնար
հաստատել. — հաստատէ ալ նէ շոս դժուարու-
թիւն կը քաշէ և իւր ազգին լեղուն չի գիտնալովը
կրած անարդանքն ալ մեծ կ'ըլլայ: —

գամանքներով իրարմէ կը տարբերուին, բայց առաւել զգալի կերպով տարբերուելու համար ձայնով կը տարբերուին և անոնդ գիւրաւ կը ճանչցուին . ասանկ աւ իւրաքանչյւեր ազգ իւր սեփհական լրդուովը կը ճանչցուի :

Կրնաց ըլլալ որ գոյ աշքալ մէկ ձեռքովիդ սոխակ մը բունես և մէկ ձեռքովիդ ձնձղուկ մը, սոխակը զիս դարնան գեղեցիկ առաւտաները կը զուարձացու նէ իւր անուշ ձայնովը ըսելով այն կենդանին սիրել ուղես և միւսն ալ արտի ժամանակ ցորեններս կ'ուտէ ըսելով սպաննել ուղես, և չի հասկրնառ ո՞ր ձեռքինդ սոխակն է և որ ձեռքինդ ձնձղուկը առջինը երկրորդին տեղը սպաննես, բայց սոխակը ձայնը հանէ նէ կ'աղասի մահուան վտանգէն: Գիտես քի մեր աղգը իւր լեզուն չի բանեցունելով այս կերպ և այլ ասկէ մեծ վտանդներու մէջ չին կամ մի՛ Բանի քանի Եւրոպացիներուն մէջն ճամբու մնանուկներնուն պէս աշխարհք պլատան ճամբորդներուն ստորագրութեանց մէջ կարդացուեր է որ, առոնք Հնդկաստան պլատանած առեննին տեսեր են որ առ հասարակ Հայերը Հնդկիներուն մէկ տեսակ լեզուն կը խօսին, Հայերը Հնդկիներուն մէկ տեսակն են տէյի պնդեր են. ոմանք ալ Պարսկաստան պլատանած առեննին տեսեր են որ Հայերը առ հասարակ պարսկերէն կը խօսին, Հայերը Պարսկին առաջ եկած հատուած մըն է տէյի պնդեր են. ոմանք ալ Տաճկաստան պլատանած առեննին տեսնալով որ շատ քաղաքներ Հայերը բը բընաւ հայերէն չեն գիտեր առ հասարակ տաճկերէն կը խօսին, Հայերը Տաճկի պէս բան մըն են տէյի պնդեր են. ինչպէս հիմն ևս ոմանք խօսերաց մարդիկ իրենց խաբեքայութեանը յաջողութեանը համար մինչեւ աշխարհքին մէկալ կողմը աւտացուցեր են խէլ մը անխէլը մարդոց որ Աստիցի մէջ գտնուած հիմնակուան Հայ ըստուած աղգը Հայ չէ այլ դեռ Քրիստոնեաց չի ճանցուած աղգերէն մէկն է: Ուրիէ կ'առնեն աստմնկ գրելուն համարձակութիւնը. գլխաւորապէս լեզուներնիս ձգել Տաճկաստանի մէջ եղածնիս տաճկերէն, Պարսկաստանի մէջ եղածնիս հնդկերէն խօսելուս կ'առնեն, և թէ որ Անրու սրբազնն Կաթուղիկոս բազմախնամ հայրենուս ըդուշուիր ըլլաց նէ Ուուսաստանի հայերուն համար ալ Հայերը Ուուսին մէկ տեսակն է ըստներ պիտի գտնութիւնն օր մը: Այս վտանգը կայ միշտ առաջնին և ազգաէր տուաջնորդները ասդիէն անդիէն հայութէ տուեւ ալ աղաս ըստու աւետիսը ես տամ քեզի. վասն զի հինգ վեց տարիէ ի վեր ասանկ տաճկերէն խօսող և հայերէն ընաւ չի գիտոյդ քաղաքներուն մէկ քանիին խոհեմ և ազգաէր տուաջնորդները ասդիէն անդիէն հայութէ տուան վարժապետաներ ձեռք ձգելով իրենց վիճակներնուն մէջ գտնուած գլորացներուն տշակեր ասցը հայերէն գրել կարդալ և խօսիլ սորվեցնելու կ'աշխատին: Ինչպէս ամսոց 19 թուականով Անդրիանուազլիսին առած նամակնիս անանկ կ'իմացունէ մէջ զի որ Վարդավառի երկու շաբթի առաւածուն ժամը երկուքին հանդիսականաց բաւական բազմութիւն ներկայ լըլլալով այն քաղաքին Արշակունեաց դրսուցին տարեկան քննութեան հանդէ ու կատարուեր է հայերէն մաքուր աշխարհաբառ լեզուաւ: Աշակերտաց ուսմունքը առ այժմ հայերէն, մաժէմաժէիք և պատմութիւն է, որոնց մէջ ուսանողաց մեծագոյն մասը քաղաքաւ հանդիւանալով ներկայ գտնուող հայագիտի հանդիսական ներուն չերմեռանդ փափաքը լեցուցեր են: Գուլութեան արժանի է արդարեւ Տաճրապատիւ Արդիս Արքեսպիսկոպոս Անդրիանուազլու ուսուում ասէր Առաջնորդին բարեջան աշխատութիւնը որ այն տեղի գտնուած աղգակիցներնուս որդեւոցը յաւածադիմութեանը համար բնաւ չի խնայեր: Կը յուսամք որ քիչ ժամանակի մէջ թէ այս պատուաւանն անձնն անընդհատ աշխատութեամբը և թէ յոյն գլորացին ուսումնական և ջանասէր Պ: Ուուէն Ուուբինեան դաստութիւն անխոնջ վաստակովը առաջ առաջ կ'երթան աշխարտուերը իրենց բոլոր ուսմանը մնաւաւանդ հայկաբանութեան մէջ, և այս ըլլաց մէկ բարի օրինակ մը հայերը Տաճկերէն խօսող ամէն քաղաքներուն:

— Աատթէսոս սրբազնն Պատրիարք հայրը կրակի առաւօտ բարձրապատիւ Աէհմէտ Ալի փային այցելութեան գնաց Թառապիսիայի արքունական հովանոցը։ Փաշան արժանավայել կերպով մոդունելին ետեւ Արքազննին արթերութիւնը, մէկ

— Վ էնէտիկ քաղաքին մէջ Շնայշ պի Ասելու Ան-
դիս Ֆօն-Զոլլ Հրասլարակը Արտէզեան ըսուած կեր-
պով ջրհոր մը կը բացուի կոր: Մինչեւ հիմա այս
քաղաքիս ջուրը միայն անձրեւէ էր, որ ստուիճ
նէրու մէջ կը ժողվըլէր. և ասկէց զատ՝ դըրսէն
նաւակներու ջուր կը բերէին:

Այս ջրհորես զատ ջուրի ճամբայ մըն ալ պիտի
շնուռի . որ ԱՇտղբա տեղէն՝ Բօնդէ ուի Լ ակունի կա-
մուրջին վրայէն անցնելով քաղաքին մէջ ջուր պի-
տի բերէ . և այս քաղաքու իր սկզբնաւորութեան
առենէն՝ ՚ի վեր՝ որ 1500 տարիէն աւելի է , այս առ-
դէկութենէս զուրկ էր , խըմելու ջուրը քիչը լավալով .
— ՚Կրանսիրվանիսյի սահմանները այս ամառս ա-

Նասնոց մահ կայ . և իրարմէ պլըլըշիլը առ մասնաւոր յատկութիւնս ալ ունի՝ որ մէկ մարդ մը հիւանդ անասունի մը.քովլքիչ մը ատեն կենալէն եւ քը մէկ առողջ անասունի մը քովլ երթայ նէ՝ հիւանդէն հիւանդութիւն առած և առողջին տարածի պէս կ'ըլլայ կօր : Ալլըրաբար հիւանդութիւնը պլըլըշիելէն հինգ կամ վեց օր մը ետքը երեւան կ'ելլէ . անասնոյն բոլոր մարմինը կ'ըսկլափ դողալ , և գլուխը թօժկլսիլ : Ակիզեէն անասունին քիթն ու բերանը չոր և տաք կ'ըլլան . բայց քիչ մը անցնելէն ետքը՝ հօտած մէկ ջուր մը կ'ըսկլափ վազել . կաշին ներքեւէն խոցեր դուրս կուտան . անասունին փորը կըքըշէ . և անով կը մեռնի : Հասարակօրէն անասուններուն մեռնիլը՝ հիւանդութեան հինգերորդ օրը կը պատահի :

— Համալուրիկ քաղաքը նաևու տէր երեւելինեն
բռուն մէկը՝ Պ. Օ. լօման անուն, շոգենաւու կա-
նոնաւոր երթեւեկութիւն մը հաստատելու վա-
յօք կ'աշխատի, որ Համալուրիկն ուղղակի Ամերի-
կա՝ և անկէց Համալուրիկ ճամբայ ընեն: Այս մար-
դըս այսպիսի բաներու վարպետ եղած է. ուստի
երկբայութիւն չի կայ, որ այս բանս ալ գլուխ կը
տանի. որ Դերմանիսայի վաճառականութեւոնից շատ
օգուտ կ'ընէ: Ասիկայ մարդոցմէն զատ մինչեւ 350
դնօ ծանրութեամբ սպրոնք ալ պիտի առնէ նա-
ւուն մէջ. ասոր համար շինած երկու նաւուն ամէն
մէկը 800 ական դնօ բեռ վերցընող նաւերէն է.
և մեքենային ուժը՝ 250 ձիու ուժի հաւասար է:
Դանաւզարհորդութեան կէտը պիտի ըլլայ Ամերի-
կայի Աէն թօօմա կղզին. տարած թուղթերնին և
սպրանքնին անկէց կամ շոգենաւով կամ առագա-
տաւոր նաւուլ ուրիշ կղզիները և Աէքսիքօ և Հարա-
ւային Ամերիկայի հիւսիսային կողմերը պիտի խըր-
կեն: Ըստենաւը ճամբորդ և ածուխ առնելու հա-
մար Առողջամբդոն քաղաքը և Ատուրա կղզին պի-
տի հանդիսի: Կաւուն արագութիւնը անանկ պիտի
ըլլայ, որ մէկ ժամու մէջ 9 ½ կամ 10 մզոն ճամ-
բայ պիտի ընէ: Ասց 8 ½ մզոն ալընէ, 12 ժամ
Առողջամբդոն և 6 ժամ Ատուրա կենալն ալ մէկ
տեղ հաշուելով, Համալուրիկն Աէն թօօման քսան և
երկու օրը պիտի երթայ: 8 օր Աէն թօօման՝ և 12 օր
Համալուրիկ պիտի կենայ: Ամիսը անգամ մը կանո-
նաւոր երթեւեկուել համար՝ շոգենաւը երկուք ըլ-
լալու է:

Ասոր դբամադլուխ 700,000 պանքօյի մաքքա լլ.
լալը որոշուած է . որ ընկերութիւն պիտի ըլլաց . և
ամէն մէկ ընկեր կամ բաժին 1000 մարգա պիտի
դնէ : Եւ սեպելով որ առաջին կարգի 20 ձանհա-
պարհորդ և երկրորդ կարգի 10 ձանհապարհորդ պի-
տի առնէ , և բեռը 300 թօնօչն եւլել պիտի ըլլաց ,
որ խիստ վար հաշիւն է , տակաւին հարիւրին 19
շահ պիտի բերէ : Եւ թէ որ աղեկյաջողինէ մին-
չեւ հարիւրին 53 շահ բերելիքը յասանի է :

— Կայսրընտրական (էլեքդուալ) Հետեւ գտւառ
ռին Ծուլտաքաղաքէն՝ Յունիսի օնին կը գրեն, կ'ըսէ
Տէպա օրագիրը :

“Հերաֆէլս քաղաքին մէջ, որուն բնակիչները
ամէնքն ալ լրօթէստանդ են, տարուանս ոկիզնէն
Վասպարգիսդներու (կրկնակնունքներու) մէկ աշ-
ղանդ մը երեւիլ ոկսաւ . որուն անդամները հիմու-
եօթանասուն հոգի մը կ'ելլէն . ամէնքն ալ դրէթէ-
գործարաններու բանուորներէն : Այս աղանդաւոր-
ներս քաղաքին մէկ տանը մէջ կրժողկըլին, և չափա-
հաս մարդիկը Ջուլսա կը մերքանէն : Այս աղանդացա-
վարդասկետութիւնը Համսկուրէկ քաղաքէն Վար-
պուրէկ, և անկէց Հերաֆէլս եկած է : Եւ նախա-
գահնեին Հերաֆէլս քաղաքէն չուխա գործող մէկ
քանիւ :

— Երուսաղեմի Տրօֆէսպանդ և պիտիազոր մեռած ըլլալով Տրուսիայի թագաւորին առանձին մէկ հրովարտակաւոր այն տեղի եպիփակապա բնապատեցա Վիտք Կոպլադ : Վիթիսց Օվեցցերի Պիտոնա զաւառէն մէկ գեղացին մը տղայ է . և առաջ քարտիչ ըլլալու մարդոց յանուանի եղած վարդապետանցի մը մէջ ուսմունք սորվեցաւ Պալկամ Պագլիշ արագաքը . ետքը Արքիլիսպար Աստի անուն երեւելի գալէ զիացին արեւելեան լցուներ սորվեցաւ : Քանի մը տարի Ամ մէկ առանձին մէջ առեւտրանիական քարտ

բողոքաթիւններու պլոտը լոյլ՝ 1825 ին Կնդղիական
եկեղեցւոյ ձեռնադրութեամբը կարգ առաւ : Չորս
տարի հցիալտոս քարոզեց . անկեց Հապէշխստան
անցաւ . և հոն բազմաթիւ մարդոցմէ բաղկացեալ
մէկ քրիստոնէական ընկերութիւն մը հաստատելով՝
վերակացութիւնը յանձնեց Վարանյան . որ է անոնց
պատրիարքը, որ իրեն աշակերտն էր : Հապէշխստա-
նէն դարձաւ Վարուս Երկիրը եկաւ . և հիմակուան
հետեւելու վիճակին վրայ մասնաւոր տեղեկու-
թիւններ առնելու այն առենէն ժամանակ ունե-
ցաւ : Ոտ ժամանակիներս ալ Վալդա Բրօթէսդան-
ներուն ձեմարանին աւսուածն էր :

— Ուռասց աղքը իրեն անդամներէն մէկ երեւ
եւլի գիտական մը կորպանցուց : Պ. Աբրօս Սալգի-
բան

քաֆը մեռաւ Անյիս ամաց մէջ, Երկար հիւանդու-
թիւն մը քաշելէն ետքը, իր կենացը 68 տարուան
մէջ։ Անցեւ մեռած ատենը իսկը գլախն էր .
իրեն յասուկ բն ուղրաւ թիւնն ալ քավլ գացողնե-
րը կը փաշելէն . քանզի անանկ կը խօսէր որ քավլ
գացողները և մանկի ընտղները ոչ միայն մէկ նոր բան
մը կը սորթիէն , այլ և մէկ զուարժութի մըն ալ կը դ
գացին . Այս մարդս շատ կը գովին Ուուաց օրու
գիրները : Այէկ ընտարութեան աէր էր . ոչ միայն
գիտութիւններու՝ այլ և արուեստներու ալ ճանաչ
չողութիւն ունէր : Այսր գրասունը՝ Ուուաստանի
մէջ գանուած աւանձին մարդոց գրասուններէն
գրեթէ ամէնէն հարուստ էր . և գիրքերը ամէնն ալ
ընտիր գիրքեր էին : Կնքին ալ գիրքերը միայն ունե-
ցած ըլլալու համար ժողված չէր , կը կարդար ալ .
և քոմիթին ալ զատուիլ չուզելըլ իր գրասունը ի-
րեն քավլ գացողներուն հետ տեսնուելու սենեակ
էր ըրած . տուանձին սենեակ մը չէր յատկացուցեր
այս բանիս համար : Բարուք ալ աղէկ և մարդասէր ,
և մանաւանդ տղբատասէր ըլլալուն համար՝ տոր
մեռնելը չէ թէ միայն իր ընտաննեացը , այլ և զինքը
Ճանցողներուն սենուն ալ ցաւ տուաւ :

Ուեկ ուրիշ երեւելի մարդու մըն ալ մահ կը յի-
ւ օստ առ օստ եղան առ է Պ Ա երանեց է է

շնէն թուաց օրագիրները . որ է Պ. Նկօլաէֆ , իրօք աէրութեան խորհրդական . որ Մայիսի 13 ին մեռած է Պէտքուրդ :

— Ծառ օրագիրներ կը գրե՞ն՝ կ'լուէ Թուանքֆօռի օրագիրը , որ մօսերս 20 կամ 30 հազարի չափ չը-ուամեէտադաւան Վաճառներ Յունաց դաւանութեր դարձեր են : Որոր մէջ չպիազանցութիւն կայ կ'լս սէ նյին օրագիրը . սասցդը այս է՝ որ 15 կամ 20 դիւզի բնակիչներ ամէնքը մէկէն Յունաց եկեղեցւոց անդամ ըլլալու կամք մը ցըցուցեր են , բայց արգելվեր են . և ասոր Ճարը նյյել հարկ եղեր է կառավարութեան կողմէն : Ծէպէտ Կւրոսպայի օրինօք՝ ամէն մարդ աղաս է , իրեն հաճած կրօնքին կը հետեւի . բայց շատով մէկէն միաբանիլ և չուոմէշական եկեղեցին ձգել՝ օրինօք արգելեալ է . քանզի կրնաց ըլլալ որ մասնաւոր մարդու մը խելք մէկ բանի մը պառկի ինքնին . բայց մի և նյին ատենի մէջ ամբողջ քանի մը դիւզի բնակիչներուն մէկէն ասանի ընել՝ կամաց հաւանութենէ զատ ուրիշ պատճառ մը ունենալու է :

— Ո՞չ որ Խնկիլլէռառայի և Վաճառխառնու և
Ը զիրխայի երկաթները իրապու հետ բազգաստվին նէ,
իրենց բնիկ աղէկութեան կողմէն, Ը գիրխայի եր-
կաթը Վաճառի երկաթէն աղէկ է . և այս աղէկու-
թեանս պատճառ է բուն խնկ հանկինս պատճառական
յատկութիւնները . ուստի այս աեղաց ելած երկաթ-
ները հին Հառլամայեցւոց տէրութեան առենէն 'ի
մեր անուանի են . որ այն առենը Ճանչցրմած եր-
կաթներուն ամէնէն գերազանցը ասիկաց կը սեպէ-
ին : Վնդղայի երկաթը անուանի է նէ՝ բուն Վնդ-
ղայի մէջէն ելած երկաթը չէ . անիկաց, Ը ուետէն
կ'առնեն . քանզի Վնդղայի մէջ Պողպատէ (չէլիկէ)
շինված իիստ պատճառական բաները Ը ուետի երկա-
թավ կը շինվին : Վնդղայի հանկերէն ելած երկաթը
մաքրելու մասնաւոր եղանակ մը նոյն Վնդղայիք
գտած են . բայց ինչ որ մնեն նէ՝ առը խամ գէմիր ճէօ-
կէրքար օլմալ բավածին աղէս՝ աղէկութիւնը հանկէն
ունեցած երկաթին չի կընար հաւասարիլ . քիչ մը
անու իս մօնենս :

— Պ. Ա. Ի իզլիսէնիւս անուն գերմանացի հրօմեշտ
զանդ քահանացին աւետարանական եկեղեցւոյ վար-
դապետութեանը և եկեղեցական տրադացութեան
ըլ գեմծանը և գոլչելու խօսքեր խօսելուն և գործ-
քեր լնելուն համար՝ Ապրանիսացի գաւառին եկե-
ղեցական ժողովքը այս քահանացս պաշտօնեն զիկեր
է . և իրեն վասյօք եղած գաւառատանին տուենիր գա-
ցած ծախորն ալ Պ. Ա. իզլիսէնիւսէն առներթել վրձ-
ուեր է : Պ. Ա. իզլիսէնիւս այս գաւառատանին ս անմի-
ջապէս պաշտամաց վերակացու նախորդագին բո-
գոր է սրբեր :

— Այսինքն վերջերը | էհաստանի Քաղիշ քաղաքը շատ բար-
եր շատ բար-բար ծախուեցաւ . որուն գումարը կը
զնին 1214 խանդար և 60 լըդրա : Անկ խանդարին գե-
նր 50 թափէրէն մինչեւ 100 թափէր ելաւ . բայց ան-

ցած տարին նոյն տեղը բուրդը ասկէց աւելի գնով ծախուած էր :

— Անցած տարի Եւրոպայի շատ տեղեր գետնին
բերելը պէտք եղածին պէս աղջկ ըըլլալով՝ բնա-
կիչները շատ նեղութիւն քաշեցին : Այս տարի կ'ե-
րեւի որ անանկ պիտի ըըլլայ : Ը դրասպուրկ քաղա-
քին մէկ օրագիրը կ'ըսէ . Այսաս գաւառին այլ և
այլ տեղերէն առած լուրերնիս միաբան կը հաստա-
տեն որ այս տարի բերելը շատ աղջկ են : Ամէն
տեղ բայսերը ուժով են, և շատ պտուղ տալիքնին
կ'երեւի : Կը վախցըվէր թէ ըըլլայ որ գարնան ժա-
մանակի եղած ցուրտը բուսոց վիաս բերէ և բեր-
քերը պակասին . ասկայն այն ատենէն աւրըլածի պէս
երեւցող բայսերը ամէնն ալ նորէն ուժովցան . և
ինչպէս կ'երեւի՝ օդոյն փոփոխութենէն վախնալու
ժամանակնին անցաւ :

— Հիւսիսային Վամբիկայի Պալդիմօր քաղաքը՝ Եղիշեցական քանի մը բաներու համար գտաւառական ժողովը եղեր է Վայիսի 10 ին։ Ճաղավայն մէջ գրաւ ըստեր են 23 եպիսկոպոս։ 40 աստուածաբանութեալագուապետ, և հինգ հոգի ալ կրօնաւորական կարգերու մեծաւոր։ Դրած կանոններնին չուոմ խըրկեր են որ սրբազն Պապը տեսնէ։ և թէ որ իրեն համար թուի նէ՝ հաստատութիւն տայ։ և այն հաստատութիւնը գանելէն առաջ այն կանոնները հըրաւատրամիւլը արժան չեն տեսեր։

—Պէտքին քաղաքը ժողվրած աւետարանական ներսուն լնդհանուր եկեղեցական ժողովքին անդամ ներէն 24 ը եկեղեցական են . 14 ը ուսուցիչ . 23 ը տէրութեան գործերու մէջ գործակալ . 5 ը հողի և եկամուտի տէր մարդիկ , և մէկը սլարդ . քաղաքացի մը :

—Այս տարուան բերմունքը աղէկ երեւելով՝ Պօ-

Հէմիայի մէջ սղութիւնը ըլլալուն կասկածը վերցաւ .
ուստի բարձրապատիւ Վաեփաննսս մեծ դուքսին
Խուլիային բերել տուած բրինձը՝ որ ըլլալիքին ա-
ռաջը աւնելու համար խիստ շատ բերել տուեր էր,
ծախու հանել պէտք եղաւ : Ոճէպէտ սովոր և սղու-
թիւն չեղաւ , բայց ըլլար ալ նէ՝ ծագկահասակ մեծ
դուքսը իր խոհեմութեամբը անանկ անօրիներ էր
որ բնաւ նեղութիւն ըզդդան իր իշխանութեան
ասկը եղղոնքը : Եւ ասոր այս իմաստուն խնամ-
ցը համար Պօճէմիացիք պարտուին են իրենց կայ-
սերազուն բարձրապատիւ մեծ դքսէն շնորհակալ

CATECHISM

Այս շաբաթուան առաջարկահանը նախընլաց լուսով գլուխ արագներուան պարբերութիւն մը ըստնելուը ուղանց առինք . հետեւածու լուսով լուսավորութիւն կուպանք ապր վայսով:

ՕԵՒԱՏՑԱՒՄ

Աշխարհու Յոյն կամացը որուն իսկանութել Սիենակիւ-լէ-
իսկանիւ տիմայը կ'ըլլաւ, շատ ժամանակէ ՚ ովքը աշխատելը-
և հարիւտ-որ ելած գործիւնը սպասութելը հիմա ինչ յէ- հաւ-
-եթիւք ըլլայ ու կը գծէ բողէրութել ու սիենայը համ-
-երէյ Երանդայիւն եկած հաշուեթիւքնեւն ամեն-ին անդար-
-բեր և գինու անոնց գինեւն ամեն-էլ լսիւտ-որ ։ Ուրի որ ուեց-
-ըլլայ ու ինայ երկառ այն հարդա-ն աշխատ յէ-ին պէս զինեւ
-ութ։

Պարեթն է հիմն Ազգային գովաստանց ամենան մեջն ալ Մաթեմա-
թիկական գաս կը արսեի կոր ։ աւստի անոնց մշջի յառաջադեմ աշխ.
կերտաց վարժութեան մը և միանց ամսնց ցուսնին մը ըլլարու համար
երբեմն Լազարիս ներքեւը Մաթեմաթիկական ինդիքներ պիտի գրուի,
և օր գովաստան աշխեկա լուծե նէ անոր անենալը և լուծած իրն
դիմին գործողութիւնը հետեւեալ մուսով պիտի հրատարակուի,

Երկու ընկեր 20,000 դուռուժի ջուխայ բերել կուտան, բայց ասանց
մէկը ջուխան չեւու տէղ մը կ'երթայ, միւսը ջուխան գալաւ ա-
անհեր կրնացի որ 10 ծրար ջուխայ վիճած կայ, որ մէկ սահել շնչեր, վե-
նաս շեքաչելու համար 100 ակնան դուռուժ կ'ել վեցընչ ծրար դրսւի, և
իր ընկերին որ այնպէս կը զրէ, չինանիւր ամենը քանի ծրար բյալը,
բայց ընկերը միայն սպասնեն կ'ազէ զինան ծրագներուն համբանիքը
և ամեն մէկ ծրարին քանիի առնեն իւր:

ՀՐԱՏԱՐԱԿՈՒՅԹ ԱՐԱԳԵՐՈՒՄ

Յանձնութեան համար կատարեած է այս գործութեանը:

የኢትዮጵያ አስተዳደር የመሬት.

ԿՈՍՏՈՒՄԱԳՈԼԻՒ

Ե ՅԱՐԱՆԻ ԸՆԿՐԱՆԵՈՒԹ ՄԻՏՔԵՆՑՏՈՒԵԱՆ